

# ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻԻ ՆՈՐԱՅԱՅՏ ՁԵՌԱԳԻՐՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Մասնաւոր ուշադրութեան արժանի է թիւ 28 ձառքնոտիրը Արտաւազդ Արքեպիսկոպոսի վերջերս հրատարակած Ձեռագրաց Յուցակի Բ. հատորին : (1) Ձեռագիրս սեպհականութիւնն է Հալէպի Ամերիկեան Գոլէճին, որ իր կարգին ստադած է զայն, ուրիշ քսանեակ մը Ձեռագիրներու հետ, ցուցակադրուած՝ նոյնպէս այս հատորին մէջ (2), Կիլիկիայ շրջաններէն : ձառքնոտիրս, հակառակ իր նոր (3) եւ անարհեստ գրչութեան, արժանի է ուսումնասիրութեան, շնորհիւ իր նորարեր եւ ճոխ բովանդակութեան : Կը բաղկանայ ճիշդ 962 մեծադիր էջերէ : Կը պարունակէ, մեր միջնադարեան մատենագրութեան կարգ մը արտագրութիւններու շարքին, Այդեկցի Վարդանի գործերու ընդարձակ, չըսելու համար գրեթէ ամբողջական մէկ հաւաքածուն : Այդեկցի Վարդանը, Ն. Մառի

մագիստրական ուսումնասիրութեան շնորհիւ, ի յայտ եկաւ իրր սկզբնադիր հեղինակը հայ առակագիրքի կարեւոր մէկ մասին : Հ. Յ. Տաշեան, Ն. Մառի արգիւնալի գործին հեղինակաւոր տեղեկատուն, յիշելէ ետք Այդեկցի Վարդանի զրական ծանօթ արտագրութիւնները, կ'ընէ հետեւեալ շահեկան դիտողութիւնը (1) : «Բաց ի իւր (այսինքն Այդեկցի Վարդանի. Ս. Ս.) վերոյիշեալ գործերէն՝ կրնան տակաւին շատ ուրիշներ գտնուիլ... , յատկապէս խրատականներ. սակայն ցայսօր ծանօթ ձեռագիրքն ի հարկէ շատ պակասաւոր կերպով կը պարունակեն իւր գործերը, մանաւանդ որ անոնք գրուած են ի Հայս, մինչդեռ Վարդանայ գործունէութեան շրջանէն դուրս են ըստ ինքեան ոչ միայն բուն Հայք, այլ մասամբ նաեւ հայկական Կիլիկիա, ինքն ծնած ու ապրած ըլլալով Ասորիք ու Սեւա Լեան, յետոյ ի Կիլիկիա : Այն տեղեաց ձեռագիրներէն կրնայ տակաւին շատ բան յերեւան գալ :» Անմիջապէս ներհուն Միթիթարեանը մանրատառ կ'աւելցնէ, նոյն էջի լուսանցքին. «Շատ կարելի է որ Վարդանայ Այդեկցոյ գործերէն նորանոր բաներ գտնուին Սոսյ Կաթողիկոսական մատենադարանին բազմատիւ ձեռագրաց հաւաքման մէջ (տես V. Langlois, Voyage à Sis. ի թերթին Journal Asiatique թիւք 19, 22, 24, 29, 46 103, 106, 108 և 125) : Յատկապէս հետաքրքրական է ԺԶ. դարու ձե-

1) Մայր Յուցակ Հայերէն Ձեռագրաց Հալէպի եւ Անթիլիասի ու մասնաւորաց. Բ. Հատոր. Արտաւազդ Արք. Սիրսիւքեան. Հալէպ, 1936 : Ձեռագրիս (թիւ 28) ցուցակագրութիւնը կը բռնէ Յուցակիս (Բ.) 84-90 մեծադիր էջերը : 2) Տե՛ս անդ, թիւ 18-30 Ձեռագիրները (էջ 74-115) :

3) Չկայ գրչութեան որոշ թուականը, որ, սակայն, չի կրնար ժե. դարէն կանուխ վերանալ, վասն զի ձառքնոտիրս (28) գիրը նոտրգիրի մօտ յետնադարեան շեղագրութիւն է, նորագոյն ձեռագրից հետաւոր տպաւորութիւնը ձրգելու չափ : «Տեղ տեղ» երեւոյճ «ընտանի ուսկարանութիւն»ն եւս (Յուցակ. Բ., էջ 84ա) սպաքոյց է Ձեռագրիս գրչութեան նորութեան :

1) Ժողովածոյք Առակաց Վարդանայ, ըստ Ն. Մառի, տեղեկատուութիւն եւ քաղուածք. գրեց՝ Հ. Յ. Տաշեան. Վիեննա, 1900. Ազգ. Մանադարան, թիւ 1, Զ., էջ 72 :

ուսուցիչի մ'որ ունի Une recueil de fables (անդ՝ էջ 291, թիւ 27) եւ ուրիշ մ'անթուական, որ է Un recueil d'histoires diverses (անդ՝ էջ 296, թիւ 127):»

Ուրեմն Այգեկցի Վարդանի գրականութիւնը տարածուած պիտի ըլլար մասնաւորաբար Կիլիկիոյ եւ Վերին Սիւրիոյ շրջաններուն մէջ, վասն զի, ինչպէս կ'ըսէ Հ. Տաշեան, անոր գործունէութիւնը կ'իյնայ առաւելաբար այս շրջանակին մէջ: Ն. Մառ իր հետազոտութիւններուն եւ բնագրական հրատարակութեան համար, կրցաւ օգտուիլ աւելի այն Ձեռագիրներէն, որոնք գրուած էին ու տարածուած (Մեծ) Հայքի սահմաններուն մէջ: (1) Արդ, Այգեկցի Վարդանի կեանքին եւ տակաւին անյայտ գործերուն համար յուսատու էին եւ խոստմնալից՝ Կիլիկիոյ շրջաններու մէջ գրուած ու տարածուած, բայց մինչեւ այն ատեն չօգտագործուած Ձեռագիրները, որոնք, սակայն, մեր ցեղին պէս, Մեծ Եղեռնին, մեծամասնութեամբ՝ տարազիր փճացան...: Կիլիկիոյ «Կաթողիկոսական մատենադարանին բազմաթիւ Ձեռագրաց հաւաքման մէջ»էն (2) շատ քիչ բան է ազատած. այսպէս, օրինակի համար, Բարսիլոսի Աւետարանը եւ Սոսյ Մայր Մաշտոցը, որոնք 1936-ին, ընդարձակօրէն եւ դոհացուցիչ մանրամասնութեամբ նկարագրուեցան Արտաւազդ Արքեպս.ի կողմէ (3): Արտաւազդ Արքեպս. Կիլիկիոյ փճացուած Ձեռագիրներու մասին այսպէս կը խօսի (4). «Մե՛ղք որ Սոսյ կաթողիկոսարանը, իբր հնագոյն գրչութիւն, այս երկուքը միայն կը պահէ ցարդ

(=կ'ակնարկուի վերի երկու մեծարժէք Ձեռագիրներու. Ս. Ս.): Անտարակոյս այս երկու թանկագին գրչութիւններէ զատ, կային նաեւ ուրիշ բազմաթիւներ, Աւետարան, Մաշտոց, Կոնդակ եւ արքայական ու կաթողիկոսական թղթակցութիւններ: Մեր երիցագոյն միաբաններէն մին (1) ցաւով կը յայտնէ որ Սոսյ Մայր Տաճարի աւաղ սեղանին ետեւ, որմնադարաններու կամ մասնաւոր արկղներու մէջ կային խիստ բազմաթիւ ձեռագրեր եւ թղթակցութիւններ, որոնք անհոյութեամբ փճացան, վասն զի կամ մուկերու ճարակ տալով»: Կիլիկիոյ թանկագին այս Ձեռագիրներու անհետացման մէջ մեղաւոր պատասխանատուութիւնը երկանաբարի պէս կ'իյնայ նաեւ Կիլիկիոյ միաբաններու ճիտին:

Այգեկցի Վարդանի ցարդ յայտնի եւ անյայտ գործերու ամբողջութիւնը սկզբնազիր հրնութեամբ պարունակող Կիլիկեան Ձեռագիրները ուրեմն փճացան: Կիլիկիոյ շրջաններէն, իբր Ձեռագիր, ինչ որ կարելի էր զու փրկել, Կիլիկիոյ պարպումէն ետք, մաս առ մաս փոխադրուեցաւ Երուսաղէմի Ս. Յակոբեանց Գրչադրատունը: Հետզհետէ ճոխացող այս Ձեռագրատունը փոխադրուեցա՞ն արդեօք այն ձեռագիրները կամ անոնցմէ ոմանք, որոնք կը պարունակէին Այգեկցի Վարդանի գործերու հնագոյն հաւաքածուն, եւ որոնք երբեմն մտկադած էին Կիլիկիոյ «Կաթողիկոսական բազմաթիւ Ձեռագրաց հաւաքման», ինչպէս զոնոնք տեսած էք եւ նկարագրած V. Langlois նակեն իւր գործերը, մանաւանդ որ անոնց Ս. Յակոբեանց Ձեռագիրներու քաջածանօթ բանասէրը, որ հաւանօրէն Մեսրոպ Արքեպ. նըշանեանն է, պիտի կարենար ծանօթութիւն տալ այս մասին: Բայց այդ մասին սոսիս այսքան բան միայն կարելի է հաղորդել. Ս. Յակոբեանց Գրչադրատան մէջ, Կիլիկիոյ Ձեռագիրներու նորաղէպ փոխադրութենէն շատ առաջ, կար Ձեռագիր մը, որ կը պարունակէր Այգեկցի Վարդանի գործերէն մին, ընդարձակագոյն

1) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 179-193, ուր գրուած են անհրաժեշտ ծանօթութիւններ այն Ձեռագիրներուն մասին, որոնք իբր բնագիր ծառայած են Ն. Մառի՝ Այգեկցի Վարդանի եւ Հայ Առակագիրի բնագրական հրատարակութեան:

2) Անդ, էջ 72, լուսանցքի մէջ: Բառիս ընդգծումը մեր կողմէ եղած է:

3) Յե՛ս Մայր Յուցակ Հայերէն Ձեռագրաց Հալէպի, եւ այլն, Հալէպ, 1936. (Բ.), 1-33 էջերը, որոնք յատկացուած են միայն այս երկու ձեռագիրներու ցուցակագրութեան:

4) Անդ, էջ է (Ներածութիւն):

1) Կ'ակնարկուի եղիշէ Արքեպս. Կարոյեանի:

2) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 72, լուսանցքի մէջ:

նր, որ յիշատակարանով մխտին կը յիշէ Հ. Գ. Զարբհանեկեան (1), իբր վերագրուած հեղինակութիւնը վարդան վրդ. Պատմիչի, որ, անշուշտ բոլորովին տարբեր մէկն է Այգեկցի վարդան Առակազիրէն: Հ. Գ. Զարբհանեկեան այսպէս կ'ըսէ. (2) «Վարդանայ (3) ընծայուած երկասիրութիւն մ'ալ կայ յերուսաղէմ, (Թիւ 936), յօրինեալ ի խնդրոյ Պաղտին իշխանի Հայոց»: Ահա այս գործին յիշատակարանն է գրած «Ես ողորմելիս Վարդան, տղէտս ի գիտնականաց եւ անմանս ի կարգաւորս, գրեցի զայս աստուածարնակ տառս, ի խնդրոյ աստուածասէր իշխանին՝ պարօն Պաղտինին... էր թուականն Հայոց ՌՀԱ (671+551=1222) ... (4): Պաղտին կամ Պաղտուն իշխանի խնդրանքով երկասիրութիւն մը գրողը Այգեկցի վարդանն է. «Վարդանայ խրատական գլխաւոր գործն է ԻԲ ճառով կամ գլխով գրութիւնն,

որ Այգեկէն ուղղած էր Պաղտունին...: Յետոյ Դրազարկ եղած ժամանակ երկրորդ անգամ խմբագրած է զայն վարդան. եւ այս խմբագրութեան սկիզբն իբր ներածութիւնը կցած է վասն «Ժ. Վաճառականաց» խրատական առակները: (1)

Եթէ Հ. Գ. Զարբհանեկեանի մէջբերած յիշատակարանը յետին ընդօրինակութիւն չէ, ինչ որ խիստ կասկածելի է (2), եւ կը պատկանի սկզբնագրին, այն ատեն Ս. Յակոբեանց Զեռագրատան մէջ կ'ունենանք Այգեկցի վարդանի գործերուն կարեւորագոյնին սկզբնագրերը: Թերեւս Կիլիկիայէն Երուսաղէմ փոխադրուած ձեռագիրներու մէջ եւս գտնուին Այգեկցի վարդանի գործերը պարունակող հին օրինակներ եւ կամ գրչագրեր, զանազան ժամանակներու մէջ գրուած, բայց բովանդակող՝ անյայտ գրութիւնները Առակազիրս (3):

1) Պատմութիւն Հին Հայ Դպրութեան . Հ.Գ. Զարբհանեկեան, 1932 (Գ. տիպ.), էջ 743-4:

2) Անդ, էջ 743:

3) Կը հասկնայ վարդան Պատմիչը եւ ոչ Առակազիր Այգեկցի վարդանը: ԺԳ. դարու մէկէ աւելի վարդանները շփոթուած են իրարու հետ, եւ իրենց գործերը վերագրուած մէկը միւսին (տե՛ս Պատմ. Հայ Մատենագրութեան, Եղիշէ Պատրիարք Դուրեանի, Երուսաղէմ, 1933, էջ 225 եւ 229: Ժող. Առակայ վարդանայ, էջ 43-4 եւ Յովհ. Վանական եւ իւր Դըպրոցը, էջ 37-8, 81-3): Ն. Մառի ուսումնասիրութեամբ միայն հաստատուած է որ առակագիրը եւ պատմագիրը տարբեր անձեր են, երկուքն ալ համանուն՝ վարդան, եւ քէ առակագիրը Այգեկցի վարդանն է: մերոյիշեալ գործը Այգեկցի վարդանի երկասիրութիւնն է, եւ ոչ քէ Պատմիչ վարդանին. ինչպէս սխալմամբ կ'ըսէ Հ. Գ. Զարբհանեկեան:

4) Պատմ. Հայ Հին Դպր. . Հ. Գ. Զարբ., էջ 743-4: Հմմտէ՛ նաեւ Ժող. Առակայ վարդանայ, էջ 57-8, ուր կայ նոյն յիշատակարանը՝ ուրիշ ձեռագրէ մը արտագրուած, բայց ՌԿԱ քուականով (661+551 = 1212):

1) Ժող. Առակայ վարդանայ, էջ 72-3:

2) Հմմտ. է՛ Ժող. Առակայ վարդանայ, էջ 56-8ը, ուր՝ ըստ էջմիածնի քիւ 719 նոր եւ սխալաշատ ձեռագրին, արտագրուած է նոյն յիշատակարանը: Ուրեմն սկզբնագրի յիշատակարանը արտագրուած է յետին ձեռագիրներու մէջ եւս:

3) Երջանկաշիշտակ Բարգէն կաթողիկոս, հայ Մատենագրութեան Պատմութեան դասախօսութիւններէն մէկուն (Անքիլիառ - Դպրեվանք, 1933ին), Այգեկցի վարդան Առակազիրի մասին երբ կը խօսէր, յիշեց մասնաորաբար քէ ըստ Ս. Յակոբեանց Վանքի ձեռագիրներուն (քերեւս ըստ մէկ ձեռագրին ?, վասնզի յիշողութեամբ միայն կը յիշատակենք վեհին խօսքերը. Ս. Ս.) ինք պատրաստած է Առակազիր վարդանի նորայայտ եւ արդէն ծանօթ գործերուն բնագիրը, անհրաժեշտ հետախուզութեամբ: Երանաշնորհ կաթողիկոսին թողած անտիպներուն մէջ հաւանաբար ելլէ այս ուսումնասիրութիւնը, որուն տպագրութիւնը մեծապէս ցանկաւի է, եւ անշտաձգելի պարտք մը պէտք է դառնայ զայն յարգողներուն համար:

Յետոյ ամբողջացնելու համար կարելի թիւր Կիլիկիոյ մէջ տարածուած ու պատահաբար փրկուած այն ձեռագիրներուն, որոնց մէջ կային գործերը Այգեկցի Վարդանի, յիշենք Արտաւազգ Արքեպս.ի Յուցակի Բ. հատորին (1936) հետեւեալ ձեռագիրները, որոնք Այգեկցի Վարդանի մասամբ եւ արդէն ծանօթ գործերը կը պարունակեն, ուստի մե ծշահեկանութիւն մը չեն ներկայացներ: Աւելցնենք որ իբր հնութիւն եւս ակներեւ արժէք մը չեն յայտնարեր:

Այսպէս, թիւ 15 Հաւաքածուն, նորագոյն գրչութիւն (1721էն յետոյ), գրուած՝ հաւանարար Երուսաղէմ (1): Ձեռագիրս գլխաւոր երկու մասերէ է բաղկացեր. առաջին մասը աղօթամատեան է, իսկ երկրորդը՝ տաղարան: Առաջին մասին մէջ կան «Վարդան Վրդ.»ի (?) աղօթքները (2). իսկ ամենէն վերջերը կայ Բարուախօսը, որ մեծ ազերս ունի Այգեկցի Վարդանի եւ հայ առակագիրքին հետ (3): Թիւ 29, 30, 31 եւ 34 ձեռագիրները որոնք կը

պարունակեն Այգեկցի Վարդանի գործերէն ու մանք, կը պատկանին նոյնպէս Հալէպի Ամերիկեան Գոլէճին, եւ բերուած են Կիլիկիայէն՝ վերջին տարագրութենէն ետք (1921):

Թիւ 29 Ձեռագիրը ունի «Երեք Պատգամք» խորագիրը: Կը բովանդակէ մասնաւորաբար Գանիէլ [ի] Գառաստանաց, Մահ Գանիէլի Մարգարէի, Տեսիլ Եսայեայ եւ Աղաբք Եգեկիէլի: Վերնագրերս շատ կը յիշեցնեն Գանիէլի մեկնութիւնը, զոր Հ. Չարբհանելեան (1) Վարդան Վրդ. Մեծի կամ Պատմիչի գործերուն մէջ կը յիշատակէ: Ձեռագիրս գրուած է «հաւանարար Կիլիկիա», ինչպէս կ'ըսէ ցուցակագիր Սրբազանը (2): Գրչութեան թուականը անծանօթ է, Վասն զի գլխաւոր յիշատակարանը «գողութեամբ կտրուած» է: Կայ, սակայն, «ղարձեալ վերստին» նորոգութեան թուականը, որ 1577ն է: Ուստի Ձեռագրիս «հնագրոյժ գրչութեան» թուականը կրնայ վերանալ միջեւ ԺԳ-ԺԴ դարերը: Թէպէտ գլխաւոր յիշատակարանը վերցուած է, ինչպէս ըսինք, սակայն կայ միայն հետեւեալ յիշատակագրութիւնը, որ խիստ կարեւոր է. «Զթաղձեալս յունակութենէ չարեաց. ԶՎԱՐԴԱՆ զժողովի, եւ զճնոցս իմ յիշման արժանի արասջիք եւ Աժ զձեզ եւ զձեզ ի հանդերձեալսն եւ ողորմի» (3): Յիշատակագրութեանս Վարդանը միայն իբր գրիչը նշանակած է Արտաւազգ Արք. (4): Յիշատակագրող այս Վարդանը, ըստ մեզ, հեղինակն է «Երեք Պատգամք» խորագրեալ գրութեան: Ձեռագրիս հնութիւնը, կամ Արտաւազգ Արք.ի խօսքով «հնագրոյժ գրչութիւն»ը (5) մեզի իրաւունք կուտայ հաստատելու որ բովանդակութեան հետ նաեւ գրչութեան հեղինակը եղած ըլլայ Վարդանը, այն որ յիշատակագրութեանս մէջ կը յիշատակէ ինքզինք, ինչպէս վերեւ մէջբերինք: Ուրեմն «Երեք Պատգամք» խորագրեալ թիւ 29 Ձեռագիրը սկզբնագիրն է

1) Յուցակ Բ. (1936) Արտ. Արք.ի. էջ 60ր:  
 2) Այս «Վարդան Վրդ.»ը անտարակոյս Այգեկցին է, որ հեղինակ կը նկատուի նաեւ աղօթքներու փնջիկի մը: Հ. Տաշեան կ'ըսէ (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 50, լուսանցքի մէջ). «Վարդան Մարաթացոյ կ'ընծայեն ձեռագիրք Աղօթագիրք մը կամ «Աղերսք». բաց ի վեցետկոյ ձեռագրէն կայ նաեւ մեր Մատենադարանը՝ (այսինքն վիճակայի Մխիթարեանց, Ս. Ս.) յարակից խրատներով (տես ք. 144 «Յուցակ» էջ 444-445), սկիզբը յիշատակարանաւ մ'ալ քէ զմեզուոր Վարդանս յարմարեալ գրեցի յերուսաղէմ ի սուրբ Յակոբ, ...» եւայլն: Այգեկցին իր ծննդավայրին՝ Մարաթայի անուամբ կոչուած է նաեւ Մարաթացի (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 45, 50), գրած է իր աղօթքները ուրեմն Երուսաղէմի մէջ. մեր այս ձեռագիրը (քիւ 15) եւս գրուած է Երուսաղէմ (քէպէտ նորերս՝ 1721էն յետոյ). արդեօք Ս. Յակոբեանց վանքին սկզբնագրէն է արտագրուած:  
 3) Ժող. Առակաց Վարդանայ, էջ [88.] 107 եւ 164:

1) Պատմ. հին Հայ Գպր. էջ 740:  
 2) Յուց. Ձեռագրաց Բ. (1936), էջ 91ա:  
 3) Անդ, էջ 91բ:  
 4) Անդ, էջ 91ա:  
 5) Անդ, էջ 91ա:

Վարդանի: Մակայն ո՞ր Վարդանն է ասիկա: Հ. Զարրհաններեան այս գործը, Ս. Ղազարի Զեռագիրներու համեմատ, կը ճանչնայ «Մեկնութիւն Դանիէլի» անուամբ, ինչպէս ըսինք, եւ կ'ընծայէ Վարդան Պատմիչի (1): Հ. Համազասպ Ոսկեան եւս զայն կ'ընծայէ Վարդան Պատմիչի կամ Արեւելցիի (2), մինչդեռ Հ. Ն. Ակիմեան կը վերագրէ Վարդան Հաղբատացիի (3): Հ. Հ. Ոսկեանի փաստերն են (4)․ «Գրութեանս [Դանիէլի Մեկնութեան] Արեւելցի Վարդապետին (= Վարդան Պատմիչի) ըլլալուն աննկուն ապացոյց են՝ լեզուն, ոճը եւ շարադասութեան եղանակը՝ նա իւր մեկնութիւններն ուրբիչներէն կը հաւաքէ հանգոյն իւր վարդապետին:» Ըստ մեզ, ասոնք «աննկուն ապացոյց» չեն, վասն զի դժուար է ոճի եւ լեզուի ինքնուրոյնութիւնը եւ շարադասութեան եղանակին մասնաւորութիւնը հաստատել գործի մը մէջ, ուր հեղինակը (Դանիէլի Մեկնութեան) «... աւելի հաւաքող եւ դասաւորող կը հանդի-

սանայ քան իրրեւ մեկնիչ», ինչպէս նոյն ատեն կ'ըսէ Հ. Ոսկեան, խօսելով Վարդան Պատմիչի մեկնողական գործերուն վերաբերմամբ (1): Հ. Ակիմեան ընդունելի միտելով Հաղբատացի Վարդանը իբր հեղինակ «Դանիէլի Մեկնութեան», հաւանական կը գտնէ որ Մեկնութիւնս գրուած ըլլայ Կիլիկիոյ մէջ (2), ինչորանքովը հետաւոր միարանակիցներու, որոնք անշուշտ [Մեծ] Հայքի մէջ էին (Հաղբատի վանք կամ այլուր): Արդ, տրուած ըլլալով մէկ կողմէ Դանիէլի մեկնութեան «հեղինակին անստուգութիւնն ու անորոշութիւնը», եւ միւս կողմէ գրութեանս Կիլիկիոյ շրջաններուն մէջ սկզբնադրուած ըլլալու մեծ հաւանականութիւնը, զոր կ'ընծայէ մեկնութեանս բովանդակութիւնը, եւ որ ընդունուած է արդէն ոմանց կողմէ, կը համարձակինք յայտարարելու, թէ

ա( «Դանիէլի մեկնութեան» հեղինակ Վարդանը Այգեկցին է, որ Հաղբատացի եւ Պատմիչ Արեւելցի Վարդաններէն աւելի ունէր լայնագոյն հնրաւորութիւն ու ժամանակ Կիլիկիոյ մէջ մատենադրելու եւ սկզբնապիւր Զեռագիր կտակելու, եւ թէ

բ) Թիւ 29 Զեռագիրը «Դանիէլի մեկնութեան» առաջին գաղափարն է կամ սկզբնապիւրը, ինչպէս ձեռագրիս վերեւ մէջբերուած յիշատակագրութեան մէջ տեսանք հեղինակին (Վարդանի) ժամանակակից ներկայութիւնը, կամ առնուազն սկզբնական հնագոյն արտագրութիւնը վենետիկի Միսիթարեանց ԶԽԶ թիւին Հայոց (=1297) գրուած ձեռագրին հետ (3):

1) Պատմ. Հին Հայ Դպր., էջ 740: «Մեկնութիւն Դանիէլի» ձեռագիրներէն կան Վեներուկեան հարց քով 5 օրինակ, երեքը ցօտրագիր, երկուքը բոլորգիր, մին գրուած ԶԽԶ թուին Հայոց»: (Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը, Հ. Հ. Ոսկեան, Վիեմնա, 1922, էջ 66):

2) Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը, ելլն. էջ 66:

3) Հանդէս Ամսօրեայ 1908, էջ 235, եւ Մատենագրական Ուսումն. Ա. (1922), Հ. Ն. Ակիմեան, էջ 76: Հմմտ. Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը, էջ 65, ուր կ'ըսէ հեղինակը. «Հ. Ն. Ակիմեան կը միտի Դանիէլի Մեկնութեանս հեղինակ նանչնալ գՎարդան Հաղբատացի:» Բայց Հ. Ն. Ակիմեան վերջը (1922ին) փոխեց իր կարծիքը. «... Դանիէլի Մեկնութեան հեղինակը ստուգիւ վարդան Արեւելցիին է. համեմատէ այս մասին Հ. Հ. Ոսկեան՝ Հանդէս Ամսօրեայ 1921, էջ 465 (այսինքն Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը, էջ 64-67: Ս. Ս.), ուստի աւելորդ է այս մասին կասկած.» (Մատենագր. Ուսումն. Ա., 1922, Վիեմնա, Հ. Ն. Ակիմեան, էջ 84, Յաւելուած):

4) Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը, էջ 66:

1) Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը, էջ 67:

2) Հանդէս Ամսօրեայ 1908, էջ 235 եւ Մատենագրական Հետազօտութիւններ, Ա. 1922 (Հ. Ն. Ակիմեան), էջ 76: Հ. Հ. Ոսկեան կ'ըսէ. «Հաղբատէն կրկին կ'անցնի (Վարդան Պատմիչ, Ս. Ս.) ի Մորվիերայ եւ կը սկսի Դանիէլի մարգարէութեան մեկնութիւնը, գոր կ'աւարտէ Աղջոց վանքն, ոսկի (=կարդա՝ ուրկէ) հաւանորէն «ի դուռն Ս. Գրիգորի» Վիրապ կ'անցնի:» (Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը: էջ 49):

3) Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը, էջ 66:

Թիւ 30 Ձեռագիրը, որ «Քարոզգիրք եւ Պատմագիրք» խորագիրը ունի, նոր գրչութիւն է եւ գրուած՝ հաւանորէն Կիլիկիա, թերեւս Քիւլիս: (1) Ձեռագիրս, ի շարս արդէն ծանօթ այլ նիւթերու, կը պարունակէ նաեւ համառօտիւ Այգեկցի Վարդանի «Ժ. Վաճառականաց» ճառը:

Թիւ 31 Ձեռագիրը, որ «Պատմագիրք» խորագիրը կը կրէ, 1674 թուէն է եւ գրուած՝ անտարակոյս ի Կիլիկիա, թերեւս ի Չէյթուն (2):

Կը բովանդակէ 65 մանրալէպեր, կ'ըսէ ցուցակագիր Սրբազանը (3), մեծագոյն մասը թարգմանաբար, բոլորն ալ բարոյական եւ կրօնական պատմուածքներ, ... ինչպէս՝ Յաղագս ազահութեան, Յաղագս աղօթից, Ատելութեան, Գողութեան, կանանց, Հպարտութեան, եւն. եւն.:» Այս Ձեռագրին բովանդակութիւնն եւս կը ցուցնէ հանգիստութիւն Այգեկցիի գործերուն հետ: Սխալ է կարծել թէ ասոնք թարգմանութիւն են, ինչպէս կ'ըսէ Արտաւազդ Արքեպիսկոպոս: Առակները հայադրոջմ արտադրութիւն են, Ն. Մասի ուսումնասիրութեամբ հաստատուած է անոնց հայկականութիւնը (4):

Արդ, թիւ 31 Ձեռագիրը կը պարունակէ բաւական ընդարձակ (մօտաւորապէս 312 փոք-

րագիր-էջերով) մէկ խաւը Այգեկցի Վարդանի առակներու:

Թիւ 34 Ձեռագիրը, որ «Քարոզգիրք եւ Պատմագիրք» խորագիրը ունի, նոր գրչութիւն է եւ հաւանաբար գրուած՝ Կիլիկիոյ մէջ: Շատ նման բովանդակութիւն ունի թիւ 30 Ձեռագրին հետ: (1) Կը պարունակէ նոյնպէս, ի շարս որիչ նիւթերու, Այգեկցի Վարդանի առակներու մէկ խաւը:

Կիլիկիոյ կորսուած ու փճացուած միւս Ձեռագիրներու ոչ բախտակից այս հինգ Ձեռագիրները (թիւ 15, 29, 30, 31 եւ 34) մեծ շահեկանութիւն մը չեն ներկայացներ, վասն զի նորագոյն ժամանակներու գրչութիւն են (բացառութեամբ մէկին՝ թիւ 29-ի), եւ չունին բովանդակութեան անտիպ նորութիւնը: Անոնց բովանդակութիւնը, ինչպէս տեսնուեցաւ, կը ներկայացնէ Այգեկցի Վարդանի ծանօթ գործերուն գրեթէ յետնագոյն մէկ խաւը:

Կարելոր պարագայ մը - Այգեկցի Վարդանի ծննդավայրը Մարաքան (2) է, որ Հալէպի չրջակաները զիւզ մըն է: Ատկէ՝ իր մերթ Մարաքացի յորջորջումը (3): (Այգեկցի կը կոչուի Այգեկ Անապատին մէջ ժամանակ մը բնակած ըլլալուն:) Արդ, Հալէպի կամ պատմական Բերիոյ սահմաններու Մարաթայի մէջ ծնած Վարդան Մարաթացին (կամ Այգեկցին) արդեօք ո եւ է Ձեռագիր չունի՞ Հալէպի Ձեռագիրներու հաւաքածուին մէջ: Հալէպի Ս. Քասանից Մանկանց Եկեղեցւոյ հին ժողովածուին Ձեռագիրները, որոնք 1935-ին ընդարձակօրէն ցուցակագրուեցան Արտաւազդ Արքեպոսի-

1) Յուլց. Ձեռագրաց. Արտ. Արք. Բ. (1936) էջ 93:

2) Անդ, էջ 93 բ. եւ 94:

3) Անդ, էջ 93-4:

4) Այսպէս կ'ըսէ Հ. Տաշեան. « Ա'յնչափ վարժած ենք՝ հայ քարգմանութեանց ատուութեանէն՝ շատ մ'ամէն բան դիւրաւ քարգմանութիւն համարելու, բաւական որ նման օտար բնագիր մը գտնուի:» (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 10): Հ. Տաշեան կ'ակնարկէ աղուխագիրքին, որ քարգմանութիւն կը համարուէր, մինչդեռ Ն. Մառ «կ'ապացուցանէ որ Արաբական «Գիրք առակաց աղուեսուց» է քարգմանութիւն հայերէն Աղուեսագրոց:» (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 10-11 մասնաւորաբար:)

1) Յուլց. Ձեռ. Արա. Արք. Բ. (1936) Հմմտ. է՝ 92-93 եւ 98-100 էջերը:

2) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 49-50:

3) Անդ: Ի դէպ ըսեմք որ Մաա'րրա անուով գիւղաքաղաք մը կայ այժմ, Հալէպի հարաւարեւմտեան կողմը, 84 ֆիլոմեդր հեռաւորութեամբ, ուր Սասունցիները, ինչպէս իմ Սասունցի հայրս, կ'երբան ջաղացպանութիւն ընելու:

կողմէ (1), չունին Այգեկցի Վարդանի անուամբ ու եւ է գործ: Արդ, իրաւամբ կը սպասուէր որ Հալէպի այս հին ժողովածուն պարունակէր իրեն գրեթէ բնակակից Մարաթացի Վարդանի գործերուն եթէ ոչ սկզբնաղբիւրները, գոնէ անոնց ընդօրինակութիւններէն ոմանք: Դժբախտաբար Այգեկցի Վարդանի գրականութեան հետ նոյնիսկ աղերս ունեցող ոչ մէկ գործ կայ: Կայ միայն երկու ձառքնոցի - Տօնականներու մէջ (2) «Անփուն Որդանց» պատմութիւնը, որ հազիւ թէ (3) Այգեկցի Վարդանի արտագրութիւնը եղած ըլլայ, եւ որ բազմաթիւ ուրիշ ձառքնոցիներու, Տօնականներու, Հաւաքածոներու եւ մերթ Ոսկեփորիկներու մէջ արդէն ընդհանրացած գրութիւն մըն է: Հալէպի Չեռագիրներու այս հին ժողովածուն նախապէս շատ աւելի ճօխ ու մեծարժէք Չեռագիրներ ունեցած է, որոնք տեղափոխուած են (4) եւ մերթ անկասկած փճացուած: Այս հին ժողովածունն ու եւ է ձեռով տարագրուած Չեռագիրներու մէջ թերեւս գտնուած ըլլային Այգեկցի Վարդանի գործերը բովանդակող Չեռագիրներ:

Արդ, քիչ մը երկար յամենալէն ետք գանք մեր թիւ 28 ձառքնոցիին: Ինչպէս ըսուեցաւ, Այգեկցիի նոր եւ անտիպ գործերը պէտք էին

գտնուիլ Կիլիկեան ձեռագիրներու մէջ (եւ կամ Հալէպի հին ժողովածունն մէջ), որոնք մեծամասնութեամբ փճացան վերջին Մեծ Յղեունին, եւ Չեռագիրներու այն փոքրամասնութիւնը, որ փրկուած է, չունի Այգեկցի Վարդանի գործերուն անյայտները:

Թիւ 28 ձառքնոցիի Այգեկցիի գործերը պարունակող Կիլիկեան ազատուած ձեռագիրներուն մէջ կարեւորագոյնն է: Իր անառիկ արժանիքը կը կայանայ անոր մէջ, որ անիկա Վարդան Այգեկցիի սկզբնագրէն ուղղակի արտագրուած է: Այսպէս՝ գրիչը տեղ մը նախագաղափարին ինքնաղիծ յիշատակագրութիւնը եւս ընդօրինակած է. « Եւ արդ աղաչեմ զձեզ մեղաց քողուք. խնդրեցէք յայ. ողորմելոյս վ. ԱՐԴԱՆԱՅ որ ավ. (?) գնաւս յարմարեցինաւ ստացողի գրոցս Սարգիսին եւ իւր ազգականացն, » եւ այլն (1): Ուրեմն թիւ 28 ձառքնոցիի հարազատ եւ անմիջական, այսինքն ոչ ուրիշ Չեռագիրի մը միջնորդութեամբ՝ ընդօրինակութիւնն է Վարդան Այգեկցիի սկզբնագրին: Չեռագիրը գրուած է Կիլիկեան հողին վրայ, ինչպէս ձառքնոցիս (28) ուրիշ գրութեանց մէջ թրքերէնի ընդմիջարկութենէ յայտնի կ'երեւայ (2): Յետոյ անտարակոյս Կիլիկեան հողին վրայ գտնուող սկզբնաղբէն արտագրուած է:

ձառքնոցիին (թիւ 28) բովանդակութիւնը գրեթէ ամբողջական արուած է Յուցակիս (Բ.) մէջ (3): Կ'արժէր որ ռուսերէնի հմուտ բանասէր մը համեմատէր Ն. Մառի մագիստրական գործին բնագիրներու բաժնին հետ, ցուցնելու Չեռագրիս նիւթերուն նորութիւնը: Յամենայն դէպս Չեռագիրս կը բովանդակէ ընդարձակ՝ ճօխ եւ հարազատ ընդօրինակութիւնը Սկզբնագրին: Տանք համառօտիւ ցանկը ձառքնոցիս (28) այն գրութեանց, որ Այգեկցիին են:

Ա. - Վարդանայ Վրդ.ի Այգեկցն. յաւրինեալ

1) Յուց. Չեռ. Հալէպի Ս. Քառասուն Մանկանց Եկեղեցւոյ եւ մասնաւորաց. կազմեց՝ Արտաւազ Արք. Սիւրմէեան, Երուսաղէմ, 1935: - Յուցակս կը կազմէ Արտաւազ Արք.ի Բերիական Չեռագիրներու Ա. Ծարքը կամ հատորը, քէպէտ այդպէս չէ նշանակուած խորագրին մէջ, վասն զի Յուցակին Բ. Հատորը անսպասելիօրէն կազմուած է, նորանոր Չեռագիրներու յեղակարծ յայտնութեամբ՝ Հալէպի մէջ: (Տես Յուց. Բ. Ներածութիւն, էջ Է-Ը:)

2) Յուց. Չեռ. Ա. Արտ. Արք. (1935) - քիւ 145 (էջ 257 ա) եւ 146 (էջ 264 ա եւ 267) ձառքնոցի-Տօնականները:

3) Յովհ. Վանական եւ իւր Դպրոցը, էջ 34-5, 84:

4) Յուց. Չեռ. Ա. Արտ. Արք. (1935), Ներածութիւն էջ Է-Ը:

1) Տե՛ս Յուց. Բ. (1936), էջ 85բ., 89-90:

2) Անդ, մասնաւորաբար տաղիքէն ոմանք:

3) Տե՛ս անդ:

պարզ բանի վասն խորհրդոյ ժ. վանառակա-  
նացն :

Բ.- Հարցումն տէր Միքայէլի Անտիոքայ  
եպս.ի որպիսի աւրինակաւ է մարդս պատկեր  
Այ. : Եւ պատասխանի վարդանայ վարդապե-  
տին Այգեկցւոյն :

Գ.- Ճառ վեց աստիճանաց որով ելանեն  
մարդիկ առ ամ. ի ձեռն բարի գործոց :

Դ.- Վասն ահազին եւ անքուն որդանց :

Ե.- Վասն աղվեսայ զիրք առասրելայ :

Այս խումբ մը գրութիւններէն զատ կան  
ուրիշներ, որոնց հայրութիւնը որոշելը քիչ մը  
զժուար է : Բանասէրներու ուշադրութիւնը ա-  
տոնց վրայ է որ կը հրաւիրենք հաստատելու  
անոնց մէջ ինչ որ Այգեկցիին կը պատկանի :

Ըստ մեզ, մեծագոյն վերապահութեամբ կը  
փորձուինք ըսել, Այգեկցիին են նաեւ հետեւեալ  
գրութիւնները :

Ա.- Խոստովանութիւն սրբոյ երրորդու-  
թեանն եւ միոյ աստուածութեանն :

Բ.- Վասն զալստեան նախավախճան աշ-  
խարհին եւ կատարածին նորին ասացեալ է :

Գ.- Վասն Յովսէփ զեղեցկանն :

Դ.- Քարոզ վասն առաջին զալստեան Քրիս-  
տոսի :

Ե.- Քարոզ վասն վերջին զալստեան Քրիս-  
տոսի :

Չեռագրիս մէջ կան նաեւ Բարուախօսք (1)  
եւ Խիկարի իմաստութեան «խրատք»ը, որոնք  
մեծ ազդերս ունին հայ առակագիրքի եւ Այգեկ-  
ցի վարդանի աղբիւրներու ծագման խնդրին  
հետ :

Չեռագրիս մէջ Բարուախօսի հատուածը  
նշանակուած է այսպէս (2) . «Սրբոյն Եպիփա-  
նու Կիպրացոյն Արքեպս.ի հաւսք յազազս  
բարուախօսի.» Կը բռնէ մօտաւորապէս 65 ծա-  
ւալուն էջ : Հ. Տաշեան կ'ըսէ . «Բարուախօսը»  
ծանօթ է, սովորաբար կ'ընծայուի Եպիփանու  
Կիպրացոյ. սակայն հայ ձեռագրաց մէջ մենք

չենք հանդիպիր այս անուան (1) : Մեր ձա-  
րնտիրը (քիւ 28), սակայն, կ'ընծայէ զայն Ե-  
պիփան Կիպրացիի ուրեմն շահեկան օրինակ մըն  
է որ կը ներկայացնէ :

Իսկ «Խիկարի իմաստութիւն»ը, որ ընդ-  
հանրացեր է հայ ձեռագիրներու մէջ, Չեռա-  
գրիս վերջին գրութիւնն է եւ կիսատ՝ ինկած  
թուղթերու պատճառաւ :

Յետոյ Չեռագրիս մէջ կայ, բազմաթիւ  
ընդարձակ հատուածներու բաժանումով (2),  
Յովհաննէս Երզնկացիի մէկ գործը, որ այսպէս  
կը սկսի . «Նուաստ վարդապետի Յովհան-  
նիսի Ե(ր)զնկացոյ, խրատ հասարակաց, Քր-  
իստոնէից եւ Քահանայից եւ ժողովրդոց ի  
կանոնական սահմանաց, Առաքելոց սրբոց,  
հայրապետաց եւ վարդապետաց եւ սր. հաւտն  
մերոյ վարդան վարդապետի, յորոց ժողովե-  
ցի ի գրոցն : »

1) Ժող. Առակաց վարդանայ, էջ 101 : Հ.  
Տաշեան անմիջապէս կը շարունակէ (անդ) .  
«Հետագօտուքիւնի գախնեաց Ռամկօրէնի» գը-  
րութեան հեղինակը կը յիշէ «Մ. Եպիփանու  
անուամբ քանի մը հաւաքածոյից մէջ՝ իբրեւ  
առանձինն գրութիւն տեսնուող 66 գրաբար Ա-  
ռակները» մեր Բարուախօսի, սակայն չենք գի-  
տեր քէ արդեօք այն կնիք հեղինակին անունը  
յառաջ բերած է հա՞յ ձեռագիրներէն ( Հ. Ղ.  
Յովհաննէան «Հետագօտուքիւնի» եւն., Բ.  
276) : Հաւանօրէն «Մատենադարանի քարգմա-  
նութեան նախնեաց» հեղինակն ալ Եպիփանու  
անունը չէ գտած Բարուախօսի հայ ձեռագրաց  
մէջ. յամենայն դէպս իւր յառաջ բերած վերնա-  
գիրը («Մատենադարան», եւն., էջ 414) . Սըր-  
բոյն Եպիփանու Կիպրացոյ արքեպիսկոպոսի  
Սօսք յազազս Բարուախօսի - ուշ ժամանակի  
շարադրութեան երեւոյթն ունի... :» Կրնանք  
հաստատութեամբ ընդունիլ, հակառակ Հ.  
Տաշեանի, որ Հ. Ղ. Յովհաննէան եւ Չարքիա-  
նիկեան տեսած էին հայ ձեռագիրներու մէջ ա-  
նունը Եպիփան Կիպրացիի իբր հեղինակը Բար-  
ուախօսի :

1) Ժող. Առակաց վարդանայ, էջ 88-107,  
164-5 :

2) Տեւ Յուց. Բ. (1936) . էջ 88ա :

2) Յուց. Բ. , (1936) , էջ 86-7 :

Ընդարձակ այս դործին (աւելի քան 75 էջերով) հեղինակը, Յովհ. Երզնկացի, ի շարս այլոց, կ'ըսէ օգտուած ըլլալ նաև «Վարդան»է, զոր իր հայրը կը կոչէ, ինչպէս քիչ վերը տեսանք (1): Ո՞վ էր այս Վարդանը, Այգեկցի՞ն թէ Արեւելցի Պատմիչը: Ըսենք անմիջապէս որ Յովհ. Երզնկացի առհասարակ աշակերտ կը նկատուի այս վերջինին (2): Եթէ ստուգիւ Պատմիչի աշակերտած է, ուրեմն օգտուած պիտի ըլլայ անոր «Յաղագս քահանայութեան» (3) մանր երկէն, որ՝ իբր մտաւոր վաստակի իր ուսուցչին, կրնար իրեն ծանօթ աղբիւր ըլլալ ընդարձակ իր «Խրատ»ին քահանաներու վերաբերող մասին յորինումին:

Վարդան Մարաթացին, որ միեւնոյն անձն է Այգեկցիին հետ՝ ինչպէս ըսինք, ունի գործ մը «Խրատ կանոնական» անուամբ, որուն երրորդ մասը «Յաղագս յիշոցատուաց» ենթատիտղոսը ունի: (4): Հ. Տաշեան «Խրատ կանոնական»ի այս երրորդ մասը, - այսինքն «Յաղագս յիշոցատուաց» մասը - կը գտնէ «նոյն Յովհաննէս Երզնկացոյ խրատուց Թ. Գլխուն հետ» (5): Ուրեմն Յովհաննէս Երզնկացի, իր «Խրատ հասարակաց» գործին համար, օգտուած

է Այգեկցի կամ Մարաթացի Վարդանի գործէն: «Խրատ հասարակաց» երկին Թ. Գլուխին մէջ, որ նոյնպէս «Վասն յիշոցատուաց» (1) կը խորագրուի, Յովհ. Երզնկացի կ'ըսէ. (2) « Եւ սուրբ հայրն մեր մեծ վարդապետն Վարդան յիւր կենդանութիւնն բազում անգամ ժողովք արար», եւ այլն: «Վասն յիշոցատուաց» ճառ եւ կանոն յորինող Վարդանը Այգեկցին է կամ Մարաթացին, որուն այդ երկին մասին քիչ վերը անդրադարձանք: Կ'եզրակացնենք. Յովհ. Երզնկացիին իբր իրեն «հայր» (3) յիշած Վարդանը Այգեկցին է: Հ. Տաշեան Այգեկցիի եւ Երզնկացիի գործերուն մէջ հանդիսութիւն գտնելով հանդերձ (4), հաւանական կը գտնէր որ Երզնկացի աշակերտած ըլլայ ոչ թէ Այգեկցիի, այլ Պատմիչ Արեւելցի Վարդանի (5), որովհետեւ երբ Յովհ. Երզնկացի կ'ապրէր ու կը մատենադրէր, Այգեկցի Վարդանը արդէն մեռած պէտք էր ըլլալ (6): Ըստ մեզ, ճշգրտոյն է Այգեկցիի հայրութիւնը ուսուցչութիւնը, ընդունիլ Յովհ. Երզնկացիի վրայ, եւ մեկնելով այս իրողութենէն, կասկածի տակ առնել Այգեկցիի եւ Երզնկացիի ծննդեան եւ մահուան համար ցարդ ընդունուած թուականները (7): Ե՞րբ եւ ո՞ւր կրնար աշակերտած ըլ-

1) Հմմտ. է՝ նաև Ժող. Առակաց Վարդանայ, էջ 70, եւ Յովհ. Վանական եւ իւր Դրօշոցը, էջ 47, եւ այլն:

2) Անդ:

3) Յովհ. Վանական եւ իւր Դրօշոցը, էջ 78:

4) Տաշեան Յուց. էջ 446 (քիւ 144 Չեռագիր), եւ էջ 1156: Լազարեան ձեմարանի մէկ Չեռագիրը, որ Վարդան (Այգեկցի) Վրդ.ի գործերը առհասարակ կը պարունակէ, ունի այս գրութիւնն եւս. «Նորին (=Վարդան Վարդապետի) խրատ վասն քահանայից եւ ժողովրդեան... Նորին Վարդան Վարդապետի ասացեալ է վասն Յիշոցաց խրատ.» (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 48-9): « Պերլինի մէկ ձեռագրին մէջ (Քարամեանցի Յուց. ք. 88, էջ 71) կայ Վարդան Վարդապետի Այգեկցոյ խրատ ամենայն քահանայից եւ ժողովրդոց:» (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 72, Լոսանցի տակ, ծանօթ. 1:): Քահանաներու եւ ժողովրդին յատուկ «Խրատ» ունի Այգեկցի Վար-

դան, որուն այս գրութիւնը միայն կրնար աղբիւր ծառայել Յովհ. Երզնկացիի, իր «Խրատ հասարակաց» գործին քահանաներու եւ ժողովուրդին վերաբերեալ մասին յորինումին:

5) Տաշեան Յուցակ, էջ, 1156 ա. սիւնակ:

1) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 70, Յուց. Չեռ. Հալէպի Բ. 1936, էջ 112-3, ուր կայ «Խրատ հասարակաց» երկին ընտիր մէկ օրինակութիւնը:

2) Հմմտ. Ժող. Առակաց Վարդանայ, էջ 70:

3) Այսինքն իբր հոգեւոր ծնող՝ ուսուցիչ:

4) Տաշեան Յուց., էջ 1156, Ժող. Առակաց Վարդանայ, էջ 82-3:

5) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 71, լուսանցի մէջ:

6) Անդ, էջ 69, 71:

7) Ըստ Ն. Մառի ծանօթ ուսումնասիրու-

լալ Այգեկցիի - Յովհ. Երզնկացի, իր Կիլիկիա երթին (1) թերեւս վայելած ըլլայ ուսուցչութիւնը Այգեկցիի, որուն միջոցաւ՝ Կիլիկիոյ մէջ «պայծառացած գիտութեանց ճաշակն» (2) առնէր: Դարձեալ ծանօթ է Այգեկցիին իր թափառայած կեանքով եւ անվերջ ճամբորդութիւններով (3): Վարդան Այգեկցի կրնար հա-

քեան (« Այգեկցի) վարդանայ ծննդեան սրտը տարին յայտնի չէ, սակայն իւր մանկութիւնը կ'իյնայ հաւանականօրէն ժԲ. դարու երկրորդ կիսուն:» (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 49): Մահուան տարին անորոշ է ( Անդ, էջ 71): Յովհ. Երզնկացի ապրած կը նկատուի 1256-1326-ի միջոցին (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 71, Պատմ. հին հայ Դպր. , Զարբ. , էջ 752): Մենք անհիշող կը գտնենք առաջարկուած այս քուականները, մասնաւորաբար Այգեկցի վարդանի համար: Ահաւասիկ օրինակ մը. «ժԲ. դարու երկրորդ կիսուն (« 1150-1200-ի միջոցին, այսինքն մօտաւորապէս 1175-ին) ապրող մանուկը, որ հուսկ վարդան Այգեկցի մատենագիրը պիտի ըլլար, կը կոչէ ինքզինք «Ծեբ» իր քրքերուն մէջ, որոնք գրուած են Այգեկէն, ուր 1212-ին հաստատուած կ'ըսուի (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 70): Կանխահաս չէ՞ այս ծերութիւնը: Ըստ մեզ, Այգեկցիի մահը ձգելու է անլի ուշ, կարելի դարձնելու համար աշկերտութիւնը Յովհ. Երզնկացիի, որ 1250-ին ծնած կը նկատուի: Էջմիածնի քիւ 1767 Չե. ռագիրը ունի տող մը, որուն համեմատ Այգեկցիին կրնար ապրած ըլլալ 1275-էն ադին. 2. Տաշեանի յետամուտ կը գտնէ գայն (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 69):

Ուրեմն կարելի է գտնել ապացոյցներ, որոնք, Այգեկցիի վախճանը մինչեւ ժԳ. դարու երկրորդ կէտը նետելով, պիտի կրնան Այգեկցիի եւ Յովհ. Երզնկացիի միջեւ առաջ բերել ուսուցչի եւ աշակերտի պատեհ ժամանակակցութիւնը:

- 1) Մօտաւորապէս 1281-ին տեղի կ'ունենայ այդ ֆանապարհորդութիւնը, ըստ 2. Զարբ. -ի հաշիւին ( Պատմ. Հին Հայ Դպր. էջ 754):
- 2) Անդ:
- 3) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 51-3:

ւանական եւ կարելի ճանապարհորդութիւն մը ընել ի Հայս (1), ուր, այդ առիթով, կրնար՝ ի շարս այլոց, ձեռնասուն ունենալ ապագայ բնուցուն մասննագիրը, որ Յովհ. Երզնկացիին պիտի ըլլար: Այս դարերուն (Մեծ) Հայքէն ուսումնասէրներ, զրեթէ ընդհանրական սովորութեան մը համաձայն, աշակերտել կուզային առ ոտս Կիլիկեան լուսասփիւռ վարդապետներու, մերթ նոյն իսկ incognito , ինչպէս Մխիթար Գօշ (2): Արդեօք Յովհ. Երզնկացի եւս չէ՞ր կրնար զալ Կիլիկիա, աշակերտելու Վարդան Այգեկցիի, որ Կիլիկեան նշանաւոր վանքերու մէջ կը դասաւանդէր եւ ուսուցողական ճառեր կը դրէր «մանկագոյն» կրօնաւորներու (3): Ասոնք կարելիութիւններ են, որոնք գոյութեան իրաւունք ունենալու համար կարօտ են նոր եւ ստորջ տեղեկութիւններու վաւերացումին:

Յամենայն դէպս Յովհ. Երզնկացիի «Երբայտ Հասարակաց» անուն ծանօթ եւ ընդհանրացած գրութեան մէջ փնտռելու է Այգեկցիի գործերէն մաս մը, նոյն իսկ եթէ Վարդան Պատմիչի, եւ ոչ թէ Այգեկցիի, ուսուցչութիւնը հաստատուի Յովհ. Երզնկացիի վրայ: Արդէն ընդհանրապէս Այգեկցի Վարդանի գործերը պարունակող ձառնարկս մէջ (28) ներկայութիւնը Յ. Երզնկացիի այս գրութեան կրնայ

- 1) Հմմտ. Ժող. Առակաց Վարդանայ, էջ 71, ուր (Սոմալի եւ) 2. Զարբհանելեանի համեմատ, կը խօսուի Վարդանի ի Հայս նշանաւոր վանքերու մէջ ունեցած գործունէութեան մասին: Բայց այս Վարդանը, որուն մասին կը խօսի 2. Զարբ., Պատմիչն է: Մեր ներկայ տեղեկութիւններու համաձայն՝ Այգեկցի կ'երեւի գործունէութիւն չէ ունեցած Հայաստանի մէջ (Ժող. Առակաց Վարդանայ, էջ 72), քէտլետ իր ցարդ ծանօթ ձեռագիրները առհասարակ գրուած են ի Հայս (Անդ, էջ 72 եւ 179-192): Պարագայ մը՝ որ իրաւունքը կուտայ ենթադրելու Վարդան Այգեկցիի ի Հայս գործունէութիւն մը:
- 2) Պատմ. Հին Հայ Դպր., էջ 686, Պատմ. Հայ Մատեն. ( Ե. Դուրեան) էջ 211:
- 3) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 64, 65 եւ այլն:

իրաւունքը տալ ենթադրելու ազերսը Այդեկ-  
ցիի եւ Յովհ. Երզնկացիի գործերուն, նոյնիսկ  
կեանքին միջեւ (1):

Թիւ 28 ճառընտրիս պարունակութեան եւ  
նիւթերուն դասաւորութեան հետ հանդիտու-  
թիւն ունին էջմիածնի Թ. 1631, 1636, 1637 եւ  
1638 Ոսկեփորիկները (2) եւ Վենետիկի Մխի-  
թարեանց զրչագրատան Թ. 257, 267 եւ 290  
Ոսկեփորիկները: (2)

էջմիածնի Թ. 1631 Ոսկեփորիկը (Բոլոր-  
զիր, 1539 թուին գրուած) ակներեւ հանդիտու-  
թիւն ունի մեր ճառընտրին հետ, թէ՛ պարու-  
նակութեամբ եւ թէ՛ նիւթերու դասաւորու-  
թեամբ: Յետոյ երկուքին եւս զրիչը Գաբրիէլ  
անուն կրօնաւորն է: (4)

1) Տաշեան Յուց., էջ 16-7, 274-5, 485,  
769, 103, Կոնիքիք՝ Բրիտ. Թանգ. Հայերէն  
Ձեռ. Յուց. (1913), էջ 253-4, Արտ. Արք.  
Յուց. Ձեռ. Հալէպի (Բ. 1936) էջ 86-7, 112-  
3:

2) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 183-7:

3) Յուցակ Ձեռագրաց Վենետիոյ, Հ. Բ.  
Սարգիսեան, Բ. 1924:

4) Հմմտ.է՛ Յուց. Ձեռ. Հալէպի (Բ. 1936)  
էջ 85, ուր գրիչը նշանակուած է Սարգիս, որ  
հաւանաբար ստացողն է:

Վ. Լանկլուա, իր Voyage à Sis յօդ-  
ուածին մէջ խօսած է Կիլիկիոյ Կաթողիկոսա-  
կան Մատենադարանի ձեռագիրներու մասին:  
(Դժբախտաբար ձեռքի տակ չունինք այս յօդ-  
ուածը, որ ժուռնալ Ազիաքիֆ-ի մէջ (1855) է  
հրատարակուեր: ) Լանկլուա-ի տեսած ու հա-  
մառօտակի նկարագրած ձեռագիրներու մէջ  
հայ առակագիրքի հետ աղերս ունեցողներն են,  
ըստ Հ. Տաշեանի, (1) թիւ 19, 22, 24, 29, 46,  
100, 106, 108 եւ 125 Ձեռագիրները: «Յատկա-  
պէս հետաքրքրական է ԺՁ. դարու ձեռագիր  
մ՛որ ունի Un recueil de Fables (թիւ 27) եւ  
եւ ուրիշ մանթուական որ է Recueil d'Histoires  
diverses (թիւ 127), (2) կ'ըսէ Հ. Տաշեան:  
Արդեօք Լանկլուաի տեսած Սոյ Կաթողիկոսա-  
կան Մատենադարանի թիւ 27 եւ կամ 127 Ձե-  
ռագիրը չէ՞ մեր Թիւ 28 ճառընտրիքը, որ բախ-  
տաւոր դիպուածով մը Կիլիկեան սակաւ փրկը-  
ւած Ձեռագիրներէն է, ինչպէս ըսինք:

Թիւ 28 ճառընտրիքը կը հանդիսանայ տուփ  
մը, ուր ակմբուած են, Այդեկցի Վարդանի  
զրութիւններու գլխաւորութեամբ, հայ առա-  
կագրքի հետ հետուէն ու մօտէն կապ ունեցող  
զրութիւններ:

Հաշեպ ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆԵԱՆ

1) Ժող. Առակաց Վարդանայ, էջ 72:  
2) Անդ: